



զիմանունիք յու և այս առաջեցն յու  
տաշ գու խա նորդ անու պա ի անու ի  
մա ա մա յ ի ան անու ի ի ան անու  
թի Ա. — ԵԲ ԶԱ Ա. Փ. — բարձր կարգ ա մա

**Р У С** 801-31.

ԿՐՈՆԱԿԱՆ

**ԱՐԺԱՆԵՐԻ ՅԵՐԳ.**

Ո՞ւմ հարկ է եւ կպատկանի զայս ի-  
մանալ :

Անշուշտ մարդկան:

Արդարեւ մարդիկ՝ բնական եւ գրա-  
գոյշ մնալով ստացական ռուբորթիւն-  
կան օրէնքով ուսած եւ պարտաւոր են  
ներէ կծնանին՝ թէ եւ նոյն խկ չարն եւ  
մեծափափագ ձգտիլ միշտ յոռիէն խոր-  
շիլ եւ բարւոյն հետեւել, անարժանէն  
անարժանն ինքնին առանձինն կզգայ  
խը յոռաւթիւնը եւ անարժանութիւնը  
զգուշանալ միտնդամոյն ատելով զայն՝  
եւ դժգոհութեամբ կըդսրովիշ ինքին-  
եւ արժանաւորէն օրինակ առնուլ՝ խոր-  
րախռապւիլ եւ արժանաւոր հարու փայ-  
միլ:

Օւստի ամենայն մարդ միեւնոյն ըգ-  
գացմամբ եւ համոզմամբ կըղձայ եւ կը  
ջանայ, եւ առտի կյառաջանայ բնոկան  
խմն եռանդ՝ այս է բարւոյն եւ արժա-  
նաւորին համակրութիւն եւ ծգումն,  
խել յոռիին եւ անարժանին գէմ հա-  
կակրութիւն արտայայտել:

Անշառշտ այսպէս եւս պէտք է լինի:  
Կկարծէք որ մարդ բնականաբար չար  
ստեղծուած է՝ որով եւ զարինմիշտ հա-  
կամէտ գտնուի: Ոչ երբէք: Բայց թէ  
չարեր եւ անարժաններ կերեւին պէտք  
է խոստովանիլ ստոյգը, զի այն ի ման-  
կութենէ անկիրթ՝ անխնամ՝ եւ անըդ-  
գոյշ մնալով ստացական ոռփորութիւնն  
ներէ կծնանին: թէ եւ նոյն խնկ չարն եւ  
անտրիժանն ինքնին առանձինն կղզայ  
խը յօւթեամբ եւ անարժանութիւնը  
եւ դժգոհութեամբ կը դսրովէ ինքզին-  
քըն: Բայց երբ սովորած եւ խորարժանա-  
բնութիւն դարձած է՝ եթէ չասեմք խ-  
պառ՝ սական շատ անօամ՝ եւ շատե-

բու համար իզուր է եղած իմանալն եւ դորովելն:

Եթէ մարդիկ առհասարակ անտարբեր կենային այսպիսեաց համար, մանաւանդ թէ բարձն եւ չափ զինէր աշխարհիս վերայ, ի հարկէ իսպառ աւելորդ կինէր սոցա նկատմամբ մի խօսք անգամ յիշել, զի կարեւորութիւն չեղած որ եւ իցէ մի բանի պէտքը չէր երեւէր:

Իւրաքանչիւրառարկային յարդը հակակայէն կամ ներհակէն կիմացուի: Աւելորդ է երկարաբանել բացատրելոյ համար թէ՝ յոռին կամ չարն յոռի արդեամբք՝ իսկ բարին բարի արդեամբք, նոյնպէս անարժանն անարժան գործովք՝ եւ արժանաւորն արժանաւոր գործովք կճանաչուին եւ կորոշուին: Եթէ սոցա մէջ գտնուած խորաւթիւնքը եւ տարբերութիւնքը նշանաւոր՝ զգալի եւ կենսական չինէին, յատուկ անուանց եւ բացատրութեանց պէտք չէր մնար:

Ով որ քիչ շատ խելք եւ հասկացողութիւն ունի շատ հեշտ կը մըռնէ եւ կիմանայ այս ամենը:

Սակայն միայն իմանալը բաւական պիտի լինի:

Աչ երբէք:

Անշուշտ իմացողն կցանկոյ՝ կթանայ եւ միշտ պիտի հետեւի արդեամբք ցուցանել բարին եւ արժանաւորը միթելլ:

Իսկ ով որ կզգայ զայս եւ յարդիւնս մարմնացնել կը ձգտի, կտիրէ նոյնպէս այն ամեն մարդը՝ որ բարին կտիրէ եւ անկեղծ կդորձէ, որովինքնին կորոշուի եւ կիայի արժանաւորը եւ արժանաւորաց յարդը:

Այու պէտք է որ միշտ որոշուի եւ փայլի արժանաւորը եւ արժանաւորաց յարդը առհասարակ ամեն հասակի եւ աստիճանի՝ մանաւանդ եկեղեցական պաշտօնէից համար, վասն զի վերջինքը կրօնական նուիրական կոչում եւ պաշտօն ունին, եկեղեցւոյ կամ ժողովրդեան առաջնորդ են եւ օրինակներ պիտի մատակարարեն:

Արժանիքը եւ արժանաւորաց յարդը ոչ արհեստաւորք եւ ոչ վաճառականք կծախին՝ որ հարուստն կամ ով որ շատ գրամ ունի՝ կարող լինի գնել եւ այնպէս պարծենալ: Խարթաւիկ անունն եւ սուտ համբաւներն \*) եւս ձեռնհատ չեն: Ծպտելով այլ եւ այլ դիմակաց եւ աստիճանաց ներքեւ ափեղցիկեղ գրիչ շարժելով՝ եւ այս ու այն կուսակցութեան ստրկանալով եւ կուրօրէն ծառայելով եւս ձեռք չը երուիր: Գոշ հարկաւոյ է, բարձր արդիւնք անհրաժեշտ է, որպէս զի եթէ ներկայն անգամ կուրանայ տե-

(\*) Արք առ հասարակ լիտերաց մէջ յաճախ կերևին, և շատ անգամ անարժանը առանց ապացուցի չափազանց կպաշտովանեն և կզուլին՝ արժանաւորը ևս ընդհակառակն պարսուելով՝ մնչեւ անգամ պժգալի սուտերով և չարաշնար համբաւներով զըպարտելով, որոյ համար բաւական է որ և իցէ լրազրի թղթակցի և յօդուածադրին անհամար չի է: Առելութեանը կամ սէրը և անշան համար իրաւութեալը:

Եւ յիրաւի ցաւակցութեան արժանի է լրազրաց ամենամեծ մասին այսպիսի ընթացքը, որով նոցա պատիւ և վարկ իսպառ հակակշռելոյ վերայ կդտնուի, և շատեր լուր իմանալոյ հետաքըրբութեամբ աւելի սուր համբաւներ կարդալց գժրալդութեան կհանգիսին:

սանել, ապագայն՝ թէեւ շատ տարիներ  
շրջած լինին՝ անշուշտ կարողանայ տես-  
նել՝ չափել՝ կշռել եւ դատել, թէպէտ  
ներկայն եւս գործ քը շատ լաւ եւ աւե-  
լի մօտիկ կարող է տեսանել՝ Երեւ հրետ  
և հակառակ բնեմբ ճռվառն դէ:

Արդ մասնաւորելով մեր տեսութիւնը  
եւ գարձուցանելով խօսքը Հայաստան-  
եաց Եկեղեցւոյ եւ Ազգի վերայ, սոցա-  
հարազատ՝ հաւասարիմ եւ անձնանը-  
ւէր որդիքը պէտք է հետեւին եւ ջա-  
նան Հայաստանեաց Եկեղեցւոյ եւ Ազգի  
առհասարակ ամեն կարգի եւ աստիճա-  
նի անդամոց՝ մասնաւանդ Եկեղեցական  
պաշտօնէից նկատմամբ ձգտիլ միշտ ի  
բարին եւ յարժանաւորն, եւ արժանա-  
ւորաց յարգը ճանաչելով եւ պաշտե-  
լով՝ ամենեցուն բարի նախանձ եւ գըր-  
գիռ տալ: Ընդհակառակն պէտք է յո-  
ւափէն եւ անարժանէն եւս զգուշանալ,  
այնպէս որ յուրին եւ անարժանը ով որ  
գործէ եւ ուր լինի՝ միշտ անարգուի եւ  
հալածուի:

Առ այժմ այսչափը բաւական թուղ  
լինի:

Վ. Ե. Մ.

Նիկոլ Եպիսկոպոս

Ե,

ՊՈՏՄՈՒԹՅՈՒՆ

ԳԱՐԵՒ ՀԱՅԿԱՀԱՅ ԵՎԱՍՏԵՒ  
Ի ԿԾԹՈՒԿԱՌՈՒԿԵՒ.

Հռովմէական կաթոլիկութեան մեր  
ազգին մէջ մտնելուն պատմութիւնը  
Հայաստանեաց Եկեղեցւոյ պատմու-  
թեան հետաքրքրական եւ միանգամայն  
մեծապէս ցաւալի մասերէն մէկն է.  
նորա եւս մի մասն է Եկայաստանի Հայ-  
ոց ի կաթոլիկութիւն դառնալուն ող-  
բերգական տեսարանը: որ գրեթէ եր-  
կու հարիւր յիսուն տարի յառաջ Ել-  
փով ( Եմոլէրկ ) քաղաքին մէջ կատա-  
րուեցաւ՝ գլխաւորապէս Նիկոլ անու-  
նով անարժան եպիսկոպոսին բանեցու-  
ցած հնարքներովն ու հանած հալա-  
ծանքներովը. տեսարան՝ որ արժանի  
էր անմոռանալի մնալ որ եւ իցէ ազ-  
գասէր Հայկազին, եւս առաւել Եկայա-  
ստանի նուազեալ Հայոց, աչքին առաջը:  
Նիկոլի հալածանաց պատմութիւնը  
արդէն հրատարակուած էր երեք Հա-  
մառօտ յօդուածներով Մառէաց Աղունէ  
օրագրոյն մէջ ի Փարիզ յամին 1857:  
Այն յօդուածները յարմար դատել էր  
ժամանակիս հանգամանացը Պօլսոյ Ման-  
կութէ լրագիրը, եւ տաճկերէն թարգմա-  
նութեամբ հրատարակելով իւր էջե-  
րուն մէջ՝ ջանացել էր քաջալերել ջան-  
կաստանի հռովմէական Հայոց այն մա-  
սը՝ որ Նիկոլի հետ ոչ սակաւ նմտնու-